

# ԶԱԼԸՄ ՏՂԱՆ \*

(Թատերախաղ հինգ արարուածով)

ՏԵՍԱԲԱՆ Ժ.

Նազլու մինակ, յիտոյ Հուսիկ

Նազ. (Փոքրիկ հայլի մը ձեռքը՝ ինքինը կը դիտէ: Հիւանդէ, թափթուն վիճակ մը, շունչը կը բռնուի պահ-պահ, որ արդէն թիչ մը ոտքի ելած կը պտտի վեր-վար ու նորէն կ'երթայ լրիկ իր անկիւնը գտնել):

Օր մը այնքան միս կար երես ու կլոր էր, որ ծործակէս հայողը դէմքս ետևէս կը տեսնէր:

Հալեցայ, հալեցայ, խոտի պէս չորցայ: Հայրս տերեներս փետաեց, մայրս ծիզս արորեց, ան անօրէն տղուն, զալըմ տը-դուն հովն ալ հիւթս, հոգիս ցամքեցուց:

Հիմայ անանկներուն կը հաւասեմ, որ մատ մը չոր հացով կուշտ բարկենուանք կ'ընէն: Ա՛խ, ա՛խ:

Օր մը, «հազարն էտիս, հազարն էոյիս», չորս բոլորտիքս՝ մեղուի թերերով կը թոչկոտէին: Ես մոռցայ անոնք ու ան տը-դան ուզեցի\*\*): Անոր տուփ սէրս ան օրէն, որ հօրալբօրը հետ մեր տունը կ'երենար: Որբ մասցեր էր կ'ըսէին, հօրալբարը զինք հօր գորովանքով կը փայփայէր ու փէշը փէշէն չէր զատեր: Մեր տունը կու գար, դպրոցէն փախելը կ'ըսէր, ես ալ ասեղը շուք կ'ընէի, իր հետ կ'ապրէի: Տանիքին վրայ բարուկը, զը-լուկը, ծրտուկը, ըոն-ըոնը\*\*\*): մեր խաղերն էին: Իրկունը ինք իմ քարուկներս կ'ափէր կը փախէր, ես ալ իր թոռւրուկ չուան գնդակը կը պահէի քովս, որ առառուն իրենը իրեն տամ, իմս ինծի առնեմ:

\*.) Ցես «Մուրճ», № 4.

\*\*) Ուզել-կնկայ ու աղջկայ բերանը «սիրել»-ին մէկ պարկեշտ հոմանիշը:

\*\*\*) Ցեղական մանկական խաղեր:

Այսպէս ուզեցի ան տղան, սիրուս առաջին ծիլը երկու տերևով, այսպէս էր որ գուրս եկաւ:

Ետքը, օր մը, զլան զլան ոսկիներ բերին կախեցին կուրծքէս: Նոր լաթ վրաս, նոր կօշիկ ոտքաւ:

Նշանուեր էի, ինք Ամերիկա, ես հոս, նշանուեր էինք: Լեռները վկայ, ջրերն ու աղբիւրները վկայ, արեւաշխարհ ու Աստուած վկայ, նշանուեր էինք:

Լուս. (Ներս կ'երեւնայ, կ'ընդմիջէ աղջկան աս հին յուշքերու շարքը): Ատ ի՞նչ հայլի, նազլու, ատ ի՞նչ, ատ ի՞նչ:

Նազլ. (Մանր չնշառութիւն, հնաք, հաղ եւայլն) Ասօր երեկուընէ ալ գէշ, մայր:

Լուս. Ու նորէն սիւաիդ կը հայիս:

Նազլ. Աբելենց աղջիկն ըսաւ որ աս օր շատ դեղներ ես:

Լուս. Ել, շմակուիր մէյ մը:

Նազլ. Պիտի պառկիմ, մայր:

Լուս. Սիրտս նեղ է արդէն, աղջիկ, դանակ զարնես, արին չելլար:

Նազլ. Մեռնէի որ ետքը հասկնայիր:

Լուս. Ես ալ, ես ալ: Ան շանորդին, ան նշանածդ:

Նազլ. Նոր՝ ի՞նչ:

Լուս. Ամերիկա պիտի հերտըկի եղեր:

Նազլ. Ո՞վ գիտէ, անգամ մը կ'ըսէր որ քեզ ալ հետս պիտի տանիմ:

Լուս. Զէ, օղնուլ, չէ, ասչափ խարել-խաղնելէն վերջը, ասանկ ալ խաղքութիւն...

Նազլ. Մեռցնէր նէ, ի՞նչ կրնայինք ընել, մայր: Ետևդ հայեր, դուռը կը զարնեն: Ես ալ երթամ, անկողինս գտնեմ:

Լուս. Խելք մը չես տար, ի՞նչ ընենք...

Նազլ. Ծունկերս, ծունկերս: Ինծի մի հարցներ:

Լուս. Ի՞նչ աղէկ կ'ըսէր որ անգամ մը մենք ալ թուղթ հայիլ տայինք: Սըմի հէշ չինկաւ: միտքերնիս:

Նազլ. Զգէ, ձգէ, Կրակը ինկած տեղը պիտի էրէ:

### ՏԵՍԱՐԱՆ ԺԱ.

Վարդուկ, Սահակ, Թորիկ, Եղիս

(Թորիկին տունը աշք-լուսի գացած)

(Առջեւնին կլորիկ սեղան մը, պինի, ու սեղանին վրայ պատիկ պնակիկներով զանազան աղանդերեր):

**Սահ.** (Գաւաթը ձեռքը) **Մէկ** թագով, մէկ պսակով, թորբէկ, կէնճըցար, աղաս, Աստուած խէյլի խատէմլի ընէ:

**Թողը.** (Մէկին ձեռքը) Սահակին երկնցուցած) Շնորհակալ եմ, ճանըս:

**Սահ.** (Գաւաթը պարպելէ յետոյ) **Մեղը** է, ճիշտ մեղը, Խժխէ, Հաւմըտ է:

**Վարդ.** Ես տեսայ առնելդ ատենը—Խուլագեղ է, հէմ շատ աժան, (գաւաթը ձեռքը) կենացդ, թորիկ, «մեղդրողին տունն հանդիպի»:

**Թողը.** (Միշտ ինքը մատակարարող) Անուշներ, անուշներ, հէմ մեղդրողին, հէմ մեղքը դնողին. ալ. Վարդուկ, ձեզի բան մը ըսե՞մ:

**Վարդ.** **Սահ.** (Սէկտեն) Հրամէ:

**Թողը.** Աղէկ բան է (ամուսնութիւնը կ'ակնարկէ), դիժար է:

**Սահ.** Հիշ ալ դիժար չէ: Թող մարդուն կնիկը մեռնի, թող փարա ըլի, թող վրաս գրուի: Ախըրը ուսկէ ճարեցիր:

**Թողը.** **Մի հարցնէք:**

**Վարդ.** Սա Բաղդիկին չի գացի՞ր ա:

**Թողը.** Բաղդիկը—ամմա գտար ու ըսիր, հա:

**Վարդ.** Ես ալ ատ էր պիտի ըսէի թէ մարդը հիմայ քիչ կը մնայ որ ոտքին տակ նալ զարնէ: Լեռը վրան, ինք տակը Անանկ կը տքայ:

**Սահ.** Զգեցէք սըվոնք, տղաք, ձգեցէք, հոս քէյֆի եկեր ենք, դէհ, թորիկ, (գաւաթը ձեռքը) էսի հին ըլլի, հազարը նոր ըլլի, կեանքիդ, աղաս:

**Վարդ.** (Քրքիջներ) Աղէկ, աղէկ:

**Թողը.** Պաակն ալ աղէկ չըրի՞:

**Վարդ.** Պատուելի՞ն:

**Սահ.** Ես ալ էն առաջ ատ խելքը տուի իրեն—ինչ պէտք էր տէրտէր, վարդապետ, կամ դուն ըսէ, ինչ պէտք էր պսակ, պսակադրութիւն, Հիմայ, պակմա են անանկները, որ ուղած կնիկնին դրան վրայ, ոչսարի մը պէս կը սակարկեն, թաշկինակի մը պէս ալ ծոցերնին կը դնեն: Հաս է, չհաս է, պաք է, ուտիք է, սև է, ճերմակ է, ինչ պէտք կար:

**Թողը.** (Քրքիջներ) Բարի եկեր էք, գլխուս, երեսիս վրայ, բոլորիդ ալ կենացը (հատ մըն ալ ինքը կը խմէ):

**Սահ.** Վարդ. Անուշ, անուշ, «էտի հին ըլլի, հազարը նոր ըլլի»:

**Թողը.** Տես... Շնորհքով խօսքին ինչ ըսես:

**Սահ.** Անանկ է նը, հաս մըն ալ իմ ձեռքովս, նոր փեսմա- (գաւաթը իր ձեռքովս կը լիցնէ, թորիկին կ'երկնցնէ) հրամէ:

Թղոր. Հատ մըն ալ, հազար ալ (իսմելէ ետքը), Խօշ առ  
մուպարէկը մարգով կը խմուի:

Սահ. (Մէջէն տալով) Անուշ ըլլի:

Թղոր. Շնորհակալ եմ:

Վարդ. Անուշ, անուշ:

Թղոր. Շնորհակալ եմ, հոգիս, Աստուած կեանք տայ:

Սահ. Ըսեմ թէ՝ երէկ իրկուն ինչո՞ւ չես կըցեր խմել:

Թղոր. Ինչո՞ւ, հրամէ...

Սահ. Պարտքդ էր ընկեր միտքդ:

Թղոր. Թա, հու... Թորիկ անանկ մանր-մունը բաները  
սալլամիշ չըներ, չըներ: Անողը թող մտմտայ:

Վարդ. Անցաւ քսան զեղինը:

Թղոր. Հատ մը պակաս ըսիր, բայց իրաւ որ ոսկին ոսկին  
տուի: Տունս ոտք զրաւ թէ չէ, պատերը ծծղըտացին:

Վարդ. Չըսի՞ր թէ՝ ժւակէ:

Թղոր. Տէրտրուն տղայէն, պ. Վարդուկ, բայց շունշան-  
որդին տոկոսը շատ թունդ փախցուց:

Վարդ. Վնաս չունի, էֆէնդիմ, (դէպի Սահակ) մէկ մը որ  
կովը եղու է, մէկ մըն ալ որ սրտին սիրածն է կարծեմ:

Թղոր. Սիրածն չըլլէր... խենթ էի:

Սահ. Ան ալ զնար քեզ կուզէի, Թորիկ, աս մէկը, աս մէկ:  
պարագան մանաւանդ կարգուղին համար հազար բախտա-  
տրութիւն կ'արժէ:

Վարդ. Շատ շիտակ, շատ ճշմարիտ:

Սահ. Ժամանակին իսոյենց տղան ալ կ'ըսեն, աղուոր-  
այրիի մը հետ, հարս տակաւին, ամուսնութիւն հանկուցեր  
է, բայց գէվալիին քաշանքը...

Մարդը իր կնիկէն սրտով չի սիրուիր, ինչ որ կ'ընէ, ինչ մի-  
ջոցներու որ կը դիմէ. կնկան վրան գլուխը ոսկի, արծաթ, մէր-  
ճան, մարգրիտ, օգուտ չըներ, թուղթ հայիլ կու տայ, օգուտ  
չըներ, մատաղներ կը կըրէ, վանքերը ուլստի կ'երթայ, հե-  
տևանք չունենար, կնիկը զինք չսիրեր, ու զեռ աս կնիկը թնչ  
ընէ, որ հաւնիք—վեց տարի միօրինակ ինքինք հիւանդ կը-  
կեղծէ, անկողնին մէջ միշտ, անկողինը գետնէն չի վերցուիր,  
հիւանդ, հիւանդ, հիւանդ:

Էրիկը չի դիմանար աս վիճակին, ցաւի կու գայ, կը մեռ-  
նէ: Կնիկը բովը ըստկուած տեսնելով, էրկանը մահուանէն յե-  
տոյ, շաբաթ չանցնիր, գլուխը դինճ-դինճ բարձէն վեր կ'առնէ,  
կ'ելլայ ուրիշ էրիկ մը կը գտնէ, անհոգ, անտարբեր, չի նայելով  
անգամ թէ՝ ետևը հազար փէրիշանութիւն ձգեց: Այսչափը դեռ  
իմ գիտցածս:

Վարդ. Գտաւ Թորիկը վերջապէս, գտաւ, գտաւ: Շատ ժամ չերթար, ամմա բանն աջող է:

Թոր. (Յափրանք, գաւառը ծեռքը) Քէֆերնուդ հայեցէք, է-ֆէնդիմ, Աստուած կ'ըսէ որ «դուն շխտակ եղիր, ես քու հատ կ'ըլլեմ»: Բարի էք եկեր, բայց չէ, պ. Վարդուկ, ձեռքդ ական-ջիդ, տեսնենք, ճնէ կէլէ, կէլէ»:

Վարդ. Նոր հարաը վրանիս չմ ինդար:

Թոր. Ա՞ս ինչ խօսք:

Սահ. (Իէպի Վարդուկ) Մեր քոյրն է նոր հարաը:

Վարդ. Անակ է, բայց դեռ ինչպէս... ի՛, Բաղդիկին աղջը-կան շէրը պիտի ըսեմ:

Թոր. Էսէ, ըսէ: Ասօր ուրիշ օր է: (Նոր հարսին կը ճայնէ) Եղիս, Եղիս, ներս եկուր: (Նղիս ներս կու զայ, կը բարեւէ, հիւրերը լայն-լայն նայուածքներ մը կ'ուղիղն իրեն): Մէյ-մէկ գինի, հատէ եաւընկւմ, հէմ ձեռքովդ տի տաս, մտերիմ աղբրտաքս, աչք-լուսի եկեր են: Առ աս գաւաթը, հատ մը պ. Վարդուկին, հատ մը Մահակ աղային, հատ մըն ալ դուն գիտես:

Վարդ. Օ՛ֆ, օ՛ֆ: Իմ ալ կարգուելու օրս միտքս ինկաւ:

Սահ. Տէ, Վարդուկ, շատ մի կոտրտուիր: (Նղիս կու տայ հիւրերոն մէյ-մէկ գաւաթ, վերջինը Սահակին առջեն):

Վարդ. Անուիս եմ, տերև չունիմ,

Շատ աղուոր եմ, եար չունիմ,

Ընկեր եմ ծովուց մէջը,

Զահիլ եմ, խապար չունիմ:

Ա՛լ ի՞նչ ընեմ աշխարհքը,

Ա՛լ ի՞նչ ընեմ արկը,

Ա՛լ ի՞նչ էրզեմ գիշերը,

Ա՛լ մէր հայիմ ցորեկը:

(Խաղը ըսուելու ատեն միւսները ծափ կը զարնեն գինողի յափրան-քով: Նղիսի ներկայութիւնն ալ պակաս պատճառ անոնց քէյֆին):

Թոր. (Իէպի կինը) Գաւաթ մը՛լ ինծի. (Քէսը մէկ կողմ կը նետէ քէյֆէն ու ինքն ալ ծունկի եկած՝ կը մոթմոթայ) հւհ, հւհ, հւհ, հւհ: Թև թևի հալզա մի, խօլ սարմասի մի (Թեւերնին երեքը մէկ-տեղ մէջէմէջ կ'անցընեն, ու կը սկսեն ծծուլուտալով խմել):

Վարդ. Զէ, չեղաւ ատանկ. (Սահակին) առաջ անցար, մենք դեռ վրայի (գաւաթին վրայի) սերն ալ չառինք:

Թոր. Շնւտ, Եղիս, շուտ, նըլոր գաւաթը կարմբցուր: Շնւտ, շնւտ, Սահակ աղան կը վառի:

Սահ. (Նղիս արտորքով կը լեցնէ Սահակին գաւաթը. անգամ մըն ալ կը կրկնով թեւ թեւի խմելու հանդիսաւոր ծեւը: Աս անգամ ումպ-

ումայ կու կու տան, որ բոլորը մէկ տեղ խմած ըլլան գաւաթնին, աս կերպով ալ նէննէքի տեղ չի մնար) Օ՛խ, օխ: Հաւկաթ շիտակ:

Թողը. Շաքար, շաքար...

Սահ. Հաւու կաթ, ձագու մեղր, մեղդրողին տունն հանդիպի (գաւաթը ուժգնակի մը սեղանին վրայ կը զարնէ),

Վարդ. (Խմնը բիշ մը շուտ լմնցուցած) Մէզէ մը, Եղիս խառնն: Մէնք աղբար մարդիկ ենք. խտուսն \*) ինձի, լէպլէպուն անոնց: Գանկիդ, Բաղդիկ, գանկիդ վրայ:

Թողը. Ըսիր, ըսիր, մարդը կրիայի պէս ըրջեցիր:

Սահ. (Խէպի թորհկ) Մարդուս անէծքը շատ թունդ է:

Վարդ. Աղջիկը, աղջիկը...

Սահ. Ետ ձգեցին. ը՞ն:

Վարդ. Ետ ձգեցին. փեսանին ալ Ամերիկա:

Սահ. Գնաց մի:

Վարդ. Պիտի երթայ, կ'ըսեն:

Թողը. Աղջիկն ալ շատ նեղն է \*\*)

Սահ. Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա...

Վարդ. Կնիկ ըսածդ աճայիպ սատանայ մըն է, տղաք.

Գլխուն վրայ երկար մազ ունի նը, ոտքն ալ թաղիքէ գուլպայ անցուցած քեզ կը լրտեսէ: Դէմն ելար նը, «էրիկս ես» կ'ըսէ, կը քծնի, սրունքներուդ կը պլուի. չէ, ատ հանդիպումը չեղաւ նը, ալ Աստուած պիլէ չի գիտեր թէ՝ ինչ է ան (Խղիս փարզով զինի թերելու գացած աս ատին):

Սահ. Ես ալ պիտի ըսեմ թէ՝ կնիկ մը խենթուկ երեխայ մըն է, տեսածին կը փափազի, շատ անգամ ատ փափաքածին հասնելու ջանքերուն մէջն է, որ փէշը մատառին կը փաթթէ:

Վարդ. Որձ մը տեսնան նը, բաթ, դուռն ու պատուհան կը գոցեն, ատով ըսել ուզածնին է թէ մեզի ինչու կը հայիս, մենք տէր ունինք, մենք ուրիշին կը վերաբերինք, շատ ուշ կ'իյնայ մաքերնին թէ՝ մեղք կը գործեն:

Սահ. Գոցուած դռան ու պատուհանին մէկ ձեղքէն կարելի է անանկ փեռեկտուած աչք մը կը բանան, կը հային, որ կոպերնին կը խտի:

Թողը. Բոլոր կնիկներն ալ մէկ չեն աւ:

Վարդ. Հատ մըն ալ խմեմ նը, էն շիտակը ես պիտի ըսեմ:

Թողը. (Ձեռքը անմիջապէս գաւաթին տարած) կը լեցնէ ու Վարդուկին կու տայ) Հատ մըն ալ, երկուք ալ:

\* 2որցուած ձկնիկ:

\*\*) Հոգեվարքի մէջ հիւանդ:

**Վարդ.** (Խմնէտ առաջ) Կեցէք բարով, աղաք. (գաւաթը պարագելով) ծխ, անամ, պապամ: Թուփիդ տակը քնանայի:

**Թոր. Սահ.** (Մէկտեղ) Անուշներ, անուշներ...

**Վարդ.** Շնորհակալ եմ, աղաս, անուշը բերուընիդ ըլլիր (Պեխո թաշկինակով սրբիէ ետքը) ես ըսթմ շխակը—կնիկ ըսածդ մատակ ձի մըն է, ամօր քու չայիրդ կարծի նը, դունչն ու պոչը քու առջետ կը խաղցնէ, բայց վաղը ըլլի որ մեռնիս, կամ չի մեռնիս աէ, խոտը պակսեցնես, վայը եկաւ գլխուդ:

**Սահ.** (Դէպի թորիկ) Միշտ վերջապէս հատարլի պիտի երևասա: Կինը մեղումըն է. եթէ անորքիւ մը մեղըն ալ չըլլէր, բզզացող կարիճ մը պիտի ըսէի:

**Թոր. Քիչ մը ցած, աղբար, ցած խօսեցէք:**

**Վարդ.** Կ'ուզէք, հեղնեցէք ալ ես կին անունին տակ հազիւ մայրս կընամ յարգել:

**Սահ.** Այն, այն, սանկ թուղթ մը ես ալ կը ստորագրեմ:

**Վարդ.** Զարմանալի արարած մը, որ մարդ չի հասկնար: Հսես թէ միայն երիտասարդին կը հաւասին—շխտակ չէ, ծերացածն է բնարածնին—շխտակ չէ, միայն գեղեցիկին երաղովըն է որ երջանիկ կ'ըլլին—աս ալ շխտակ չէ:

**Թոր. Ալ հերիք, պ. Վարդովկ, սայդին ալ աղէկ բան է:** Ես իմս երէկ բերի ու ասօր դեռ հին չեմ գտներ: Հէրիք, էֆէնդիմ, հաւատայի՞ թէ վաղը զոդ-զոդ պիտի առնէիք, եթէ Աստուած մի արացէ, ձերինները մեռնէին: Փակեցէք, մոռցէք աս եարանկութիւնը:

**Վարդ.** Մեր բոլոր խօսքը Բաղդիկին կնկան վրայ է, սիրելիս, հէրիֆին տունը խզէնին \*) հիմէն փլցուց:

**Թոր. Անպիտանը ինքն իր ձեռքովը ըրաւ, ես ինչ ընեմ, դժւն ինչ ընես:**

Երկու օր առաջ ալ տունին կապերտները կը ծախուէին (Նղիս հիւրերուն քով ծառայութեան մէջ):

**Եղիս.** (Երկանը ականջին կը փսփսայ) Երէկ ալ կ'ըսէին թէ՝ աղջկան ոսկի շարոցը քշեր է:

**Թոր. Տես, մեր Եղիսն ալ կըսէ որ էֆէնդին աղջկան նշանին ոսկիներն ալ կարճեր է:**

**Վարդ.** Էֆէնդին... ինչ յարմար անուն:

**Սահ.** Հելպէթ, տղաք, ուրիշին ահ ու չարին հմտ կը խառաք:

\*) Մասան:

ՏԵՍԱՐԱՆ ԺԲ.

Շահին, Մարան, Փառէն

(Անցքեր Շահինին տանը մէջ)

(Շահին ու Փառէն կրբոտ, բարձր խօսուղուսուքներով փողոցէն տուն կու զան կը մոռնեն)

Շահ. Չեմ ճանչնար, չեմ ճանչնար: Գնա, գտիր, խօսք առ, խօսք տուր, ինչ կ'ընես, ըրէ: Աղբարս ալ հողէն ելլայ դայ, չեմ ճանչնար:

Փառ. Ես մվ եմ որ... իմ հայրս մվ էր:

Շահ. Դուն քուկդ ես, քու մօրդ ես, հայրդ աղբարս, դուն քեզ քու մօրդ հարցուր, մվ ես:

Մարան. (Ոտքի ելած՝ տաղը ու տղայ դիմաւորելու վիճակով մը). ինծի ըսէ, ինծի, ինծի, ինչ որ ունիս, ինչ որ կ'ըսես, պիտի ըսես, ինծի, իմ անունս տուր:

Հիմայ ալ տեղ չի գտար... տղուս գլուխը... ճամբուն մէջ կը ցեցկես:

Փառ. Հօրս բաժինը, մօրս բաժինը, իմ բաժինս խանութին ապրանքէն մինչև տանը աւելը՝ մեր իրաւունքը, քնթիդ վերի դիէն պիտի հանեմ:

Մարան. Խեղճ չոճուխս ոտքը երկիր դրաւ թէ չէ, չի թողիր որ հալալ ջուր անգամ խմէր:

Փառ. Դեռ ես նշան տարուած ոսկիներն ալ իրմէն պիտի պահանջեմ:

Շահ. Պահանջէ... (հեղնութիւն):

Փառ. Պահանջեմ պիտի, անանկ բաներ, որ մտքէդ ալ չեն անցնիր:

Շահ. Պահանջէ... վերջն ալ ճրագ մը, ու գրպանդ բընտը:

Փառ. Կը տեսնես վերջապէս:

Մար. Լոէ, Փառէն, լոէ: Զայնդ ցած հանէ, դրացները կը լսեն:

Շահ. Ան դրացները առաջ-առաջ իմ հաշիւներս պիտի լսեն, վերջը՝ Աստուած ալ անմեղ արընի մը հաշիւը պիտի լսէ:

Փառ. Ի՞նչ ըրինք, մվ մեղցուցեր ենք:

Շահ. Դեռ խօսելու բերան ալ ունիս:

Փառ. Բերան, քիթ, աչք, ականջ: Փառք Աստծու:

Շահ. Աս երկրէն դարձողը, անխիղճ մը եթէ չըսուի,

լիրք՝ անպատճառ, բայց դուն երկուքը երեքը մէկտեղ միացուցեր ես մէջդ, Խեղճ աղջիկը կը մեռնի ահա:

**Մար.** Բարակ ցաւ առեր է կ'ըսեն: Հէլպէթ:

**Շահ.** Ձեզի հանդիպողը ցաւին հաստին բարակին ի՞նչ պէտք ունէր, Ձեր հովան ալ հերիք չէր:

**Փառ.** Քէֆդ բերէինք:

**Շահ.** Դուք պատիւ ալ չունիք:

**Փառ.** Քու ունեցածդ մերն ալ էր, չէ:

**Շահ.** Մարդուն կուշտէն հարիր, հարիր յիսուն սովիէն էւել դրամ շորթելէդ վերջը, մօտ տարի մը խարել-խարխրելէդ վերջը, աղջկան արընին պատճառ, ըլլալէդ վերջը, թուք ունես ու լեզուդ կը թրջես:

**Փառ.** Մտիկ ըրէ, մտիկ: Ես քու ձեռքովդ փախցուած դրամն էր որ անդամ մըն ալ ետ առնելու կերպը գտայ: Ի՞նչ ըսել կ'ուզես: Եթէ պարապը վատնած թուքս էր մեղքցածդ, քու երեսդ կը թրջես: Թու... (Թուք մը դիմացինին):

**Շահ.** Սրիկա (յառաջացում դէպի Փառէն):

**Փառ.** (Լուսիկին հասցէին գրուած թուղթը հօրադրօրը աշքին դէմ բացած դողողացող մատներով) Հոս կը ճանչնայի՞ր պատկերդ: Սրիկայ մը Ես, աղա հօրադրաբ: Քու գիրդ, քո թուղթդ, քու ստորագրութիւնդ: Եւ գիտես որու հասցէին...

**Շահ.** (Այլայլ մը եղած՝ Փառէնին ձեռքէն թուղթը կը խլէ, կը մնութիւ ու իր բերանը կը նետէ: Կլիելու ջանքեր, խեղուաւուններ: Աղբըրորդուն քթին բերնին վրայ ուժգին բռունցքններ: Մարան կը ծէք կնկայ սուր ծայնով, դարակներէն ամաններ եւայլն կը թափին վար գէշ շառաւով մը) Պիտի սպանեմ, պիտի սպան... նեմ, պիտի, դներս, դներս, տունէս գլուրս, չալ մի կենաք, ալ չեմ ուզեր, իմս է տունը, տէրն ես եմ: Դներս, դներս...

(Շահին աս խօսքերը ըսելու ատեն կը զարնէ Փառէնին անխնայ ու զայն դուրս հրելու նիգեր մը կ'ընէ: Փառէն հարուածներուն կը պատասխանէ թէեւ, բայց վերապահութիւն մը կը ցուցնէ իր շարժնութեան մ՞շ ու շատ աւելի պոռու կոկորդով մը կը պոռայ միայն):

**Փառ.** Բաժինս... հօրս... բաժինը. իմս, մօրս...

(Ապա յուզմունք, անիմաստ խօսքեր):

**Մար.** Տղաս կը սպաննեն, սպաննեցին, վայ, Փառէն, առշիդ կոտրտիմ, Փառէն, Փառէն (Նուաղում, գետին փոռուած):

**Փառ.** Ու հիմայ մայրս ալ կը տրորես, ապիրադ դուն: Հօրս տունը քակել փակելէդ ետքը, մօրս դաւաճանը, աչքիս առջև խեղճ մօրս դահիճը կ'ըլլանս (յարձակում հօրադրօրը վրայ, հարուածներու փոխսնակութիւն երկու կողմէն):

**Շահ.** Այդ բոլորէն ետքը դեռ աս տունն ալ պիտի վա-

ուեմ, ձեզ այմենքդ... ոչինչ ազատ... ոչ մէկդ ողջ... Հասկցիր, աղէկ հասկցիր, Շահին չի վախնար, Շահին ուսկէ պիտի վախնար:

Փառ. Գիտեմ, կը հաւտամ, չի վախնալուդ համար է որ տարիներու ընթացքին մէջ գաղտնի կեանք մը, պղծութիւն մը ետևէդ քաշեր ես, չամչնալուդ համար է որ քու աղջիկդ քու աղբրորդուդ ծոցը տալ կ'ուղես: Ալ ի՞նչ մնաց որ չի հասկցուէր, ի՞նչ մնաց, մէկ ունէիր որ մէկ ձեռքը կողքին վրայ ու միւս ուղիւ ալ ճակտիդ մուրը երկնար սրբել:

Պատուեցիր թուղթը, անանկ չէ, այն նամակը որ քու պատմութեան էն վերջին մասը կ'ամբողջացնէր, պատուէլէդ ետքը կերար, կլեցիր ալ. ի՞նչ... բայց իրողութիւնը—բայց իրամ է որ յայտնի սրբիկալութիւն մը ու ասոր կենդանի հետևանքը կարելի պիտի ըլլար կլել, մարսել ու բերան սրբել:

Դեռ եթէ կ'ուշանաս ըմբռնել սվոնք, ան ատեն պիտի ապացուցանեմ ալ թէ՝ ամեն բանի հետ յիմար մըն ալ ես: (Ազը մօրը փրայ դարձուցած, անոր մօտը) Ե՛լ, մայր, վեր էլ, դուրս երթանք, դուրս, ուր որ ալ ըլլայ, թող կ'ուզէ դժոխքը ըլլայ:

(Մայրը սթափեցնելու ձիգիր):

Մայրս ալ համ, անխիղճ վանդալ (կը խոյանայ անզամ մըն ալ հօրադրօրը փրայ. հարուածներ): Մայրս ալ, մայր ալ: Երթամ, արդարութեան դիմեմ, երթամ բոլիսը, ոստիկանը...

(Երբար կը ցատկէ ու կ'երթայ որ կառավարութեան դուրը գանդատի մը ծնոնարկէ),

Շահ. Գնահ, բայց գիտցիր որ Շահին բանէ մըն ալ չի վախնար:

### ՏԵՍԱՐԱՆ ԺԳ.

Մարան, Շահին, Հոռմիկ, ոստիկան մը

(Փառէնին հեռանալէն ետքը շատ ատեն չանցնիր, Մարան կը սթափի ինքնիրինը ու կը ժողվուածի որ ինքն ալ դուրս ելլայ):

Մար. Տղաս սպաննաեցին, տղաս դուրս նետեցին, համ. էրիկ կնիկ մէկ տեղուած աշխատեցան որ իմ գլխուս ալ ջուր դնեն (հեկոտուքներ): Փառէն, Փառէն, ուր գացիր, եաւրում, իրամ է որ աս քած ու որձ գայլերն էին քեզ բզբողները: (Տքալէն դուրս կ'երթայ որ տղուն հետամտի) Փառէն, Փառէն:

Հոռ. (Մարանին ետեւէն) Ա՛խ. ձեռքս անցնէիր (ակուն կժոցնելով):

Շահ. Տես թէ՝ ի՞նչպէս մայրը սուտմեռ կը ձեացնէ, ալ-

դան կառավարութեան կը գաղէ։ Շահին ալ ոճրագործ մը որ  
արդարութենէն պիտի վախնայ։

Հոռ. Շիտակը պիտի ըսենք, անանկ չէ, ևս քու ըրած-  
ներէդ ալ բան մը չի հասկցայ։

Շահ. Շատ մի հաջիր։

Հոռ. Ա՞ս էր վերջի ընելիքդ։

Շահ. Ի՞նչ ըրի, չընէին, չի լսեցիր ըսածները։

Հոռ. Ասանկ պիտի վարուէիր։

Շահ. Ասօր համբերեմ, վաղը համբերեմ, տարին տամներ-  
կու ամիս աս հալը, աս չուզգուհանքը։ Հայլին կը հայէի, ալ  
արթըն էշ մը ճիշտ։

Հոռ. Նէրը շատ մեղքս չէր գար... Փառէնը։

Շահ. Շունն ալ, շան ձագն ալ մէկ տոպրակ։

Հոռ. Ուզէիր, կընայիր քիչ մը համբերել։

Շահ. Դանակը ոսկորին հասուցին, անոր սրողն ալ ան  
լկտին՝ մայրը։

Հոռ. Ա՛խ, էրիկ մարդ, դուն հիչ մեղք, յանցանք չունիս  
գհար։

Շահ. Մարդավարութիւնը՝ մեղք... որբ մը շահել մեծցը-  
նելը յանցանք...։

Հոռ. Քիչ մը քիչ գնայ եկո, կ'ըսէի, քիչ, քիչ։ Խնամին՝  
հասկցանք, հարսնցուն՝ ատ ալ կը հասկնայինք, դուն սակայն,  
կ'ուզես ցաւիր աւ գլոխդ կ'ելլար անկէ, ոտքդ չէր ելլար։ Ալ  
միւսն ալ չըսէի։

Շահ. Դեռ կը կասկածեմ որ առաջ-առաջ դուն հանած  
ըլլիս անունս, քենու խլուրդ։ Աս նամակը ի՞նչպէս դուն ան  
փիճին ձեռքը անցուցիր։ (Ոստիկան մը մէկէն ներս կը մտնէ)։

Ոստիկան, Շահինը դժւք էք—ոստիկանութենէն ձեզ կ'ու-  
զին, հրամեցէք։

Շահ. Շահինը ես եմ, այն, ով էր ինծի դէմ գանգտողը,  
ես մէկու մըն ալ հետը գործ չեմ ունեցած։

Ոստիկան. Զեմ գիտեր—ոստիկանապետը ձեզ կ'ուզէ։ Ու-  
շանալ չուզէր, Հրամեցէք, հնու կընաք հասկնալ ձեզ գանգտողը։

Շահ. Քիչ մը չէթք թոյլ տար, քանի մը ըոպէ վերջը։

Ոստ. Ո՛չ, ոչ, ճիշտ հիմայ ու առջև։

Շահ. Շատ լաւ, երթանք (ոստիկանին առջեւ դէպի ոստիկա-  
նատուն)։

Հոռոմիկ. (Մենակ) Ես գիտէի թէ՝ աս պիտի ըլլի էն ետ-  
քը, գիտէի, ատ մարդը ինքն ալ գիտէր, բայց չուզեց որ առ-  
ջն առնուի։

Հիմայ ալ ահա ընկիր, եկիր որ դոր ճամբան գտնես, հանգիստ ճամբաղ քալես:

Զիս բանի տեղ չի դներ, շիտկէ-շիտակ հետո չի խօսիր, խօսիմ, թթիս բերնիս կը զարնէ, թթը օր մը անունս տուեր, երեսիս խնդացեր է, թթը օր մը, գիշեր մը մէկտեղ մնացեր անցուցեր է:

Տէրտդ ուրիշին բանաս... ասոր ալ տակէն ի՞նչ գիտեմ ինչ կ'ելլայ, ինչ չելլար:

Ան նամակն ալ ինչ պիտի ըլէր որ բերան բերեց. \*) Թուղթ մը խնամ կուսիկին ձեռքը հասցուը ըսաւ. հարսնիքին վրայ գրուեր է. վերջը ատ թուղթը ալ բնդրէ որ գտնասու. Ատ-չափ յանցանք իմս, որ անհոգ գտուալ ու կորուսի:

Ա՛խ, էրիկ մարդ, տունդ աւրի, ինդոր որ աւրուաւ զաթի, էրիր-չէրիր, աչքերէս հանեցիր, հիմայ ալ հոգիէս պիտի հանես: Ինդոր աղտոտեցիր նէ, անանկ ալ մաքրելու եղիր, հիչ ալ հոգ չպիտի ընեմ:

## Ա Բ Ա Բ Ո Ւ Ա Ճ Ե.

### ՏԵՍԱՐԱՆ Ա.

(Քաղղիկին տունը, անշուք խցիկ մը—Նազլու անկողնին մէջ, ճգնաժամային վլաճակ: Պատերէն կախուեր են հիւանդ աղջկան սովորական հագուստները. վլխուն վերեւ սափոր մը, պարապ սկանակներ:

Հայրը սենեակին վերի կողմը, ծալտպատիկ նստած կը մոմուայ. հիւանդին մօտը հսկողը մայրն է միայն):

### Հուսիկ, Բաղրիկ, Նազլու

(Նազլու անհանդիստ, բարձր-բարձր տքուկներ)

Հուս. Ի՞նչ հոգիս, ի՞նչ կ'ուզէիր. (լութիւն) ոտքի ելլաբ նէ, օղերս ծախէի, ս. նշան գոգ մը խոռող տանէի:

Նազ. Շունչս... մայր, շունչս:

Հուս. Կոտրտիմ, կոտրտիմ: Աս ինչ էր կպաւ ու չի թողուց խեղճ մէսըմըս, ալ չի թողուց որ շիտկուէր (ինքնիրենը միշտ, ոչ իսկ էրկան կողմը նայելու սիրտն ընելով):

Նազ. Պատուհանը... բա... կը խեղդուիմ: (Մայրը աղջկանը պլուկը կամացով մը վեր կ'առնէ, կը նստեցնէ, ինքն ալ անոր ետևը

\*) Յիշեց:

նստելով, պահ մը բարձի պէս յինակ մը կը՝ լլայ, պուտ մը ջուր կը խմցնէ: ու նոյն դիրքով յետոյ կոկնակի վրայ կը պառկեցնէ»).

Հուս. Պառկիր, ձագուկս, պառկիր: Ըստ, որտեղու է ցաւդ, ես առնեմ, ես զնեմ ծոցս:

(Դէպի էրիկը) Ախ, դուն ալ գհար հայր եղար նէ, ճիկէր ունիմ ըսիր: Բժիշկ-բժիշկ ըսի, իմ ձայնս ես լսեցի, Եկոն, տես թէ ինդոր բերանը ճնճղկայ պէս կը բանայ, կը խփէ:

Բաղդ. (Քունէն արթնցողի գծուած երիս) Հիշ ալ բան չի կայ կ'ըսեմ նէ, դուն չես հասկնար: Պաղ առեր է անգամ մը, քիչ մը պիտի պառկի:

Հուս. (Նազլու նուաղած վիճակի մէջ) Պաղի-մաղի չմանիր աս, չես գիտեր:

Բաղդ. Պաղ ըսածդ լրերով կը մտնայ, տրէմ-տրէմ դուրս կ'ելլայ:

Հուս. Հիմայ նորէն կորանցուց, բժիշկ մի:

Բաղդ. Հըն... զհար գիտէք թէ բժիշկ գայ նէ հոգի պիտի տայ:

Հուս. (Խնքնիրեն) Երէկ չէ առջի, տուր տուրում \*), էճէլէ, ծամկալը կ'ուզէր որ բարձին տակ դնէ:

Բաղդ. Ասըլ հէքիմը՝ Աստուած:

Հուս. Ուրիշները հէնց որ քնթելնին կը ծոփ, դեղ-դարման կը հասցնեն, դրամ կը խարճնեն:

Բաղդ. Թող տան, թող խարճն: Աստծու գործին խառնուիլ չլիր: Դուն չես գիտեր:

Հուս. Ես ատոնք չի հարցուցի քեզի:

Բաղդ. Ես ալ որ էւելի կող ունիմ, քու վրայ քիչ մը. էւմլ ալ խելք ունիմ: Խնչերէ անցանք, յիմար, ու հիմա ի՞նչն է որ կը պաճըգտես:

Հուս. Խեղճ մէսըմըս կը վախնամ քի անէճէլ... անկէ ալ կ'անցնինք:

Բաղդ. Վաղէն որ լմնցեր է, ես ինչ ընեմ, դժուն ինչ ընես: (Նազլու վայրկեան մը շարժնութեան նշաններ կը ցուցնէ, հատիտ կը հազայ. հեւք, տազնապայ):

Հուս. Զեռքերն ալ միշտ անկողնէն դուրս կը նետէ: Նազլու, Նազլու, ի՞նչ կ'ըսէիր, աղջիկս, աջքդ բաց մէյ մը. (Ժերքը հիւսնդի ծակտին ու կործըին տաննլով) կ'էրի ձագուկս, կ'էրի, կ'էրի, ետևէն ալ պաղ բրտինք մը կը...

Բաղդ. Հիմայ կը հասկնամ թէ պաղ առեր է: Մէյ մը տէրտէրը բերել տայիր, թող աւետարան մի թոթուէր (ոտքի

\*.) Փութկսա:

վրայ կը պոտի, պաղաքիւն միշտ դէպի հիւանդը). աղէկ է ասօր, աղէկ է: Ես առջի օրուընէ աղէկ կը տեսնեմ:

Հուս. Անանկ ըսէ...

Բաղդ. Խելքիս պառկածը պիտի ըսեմ ա: Ե'լ դուն մէջ մը—բանի մարդ-մուրդ չէ եկեր—սնդուկդ բաց:

Հուս. Չեմ հասկնար, խելք չիկայ գլոխա, չիկայ, չիկայ (սրտադր վիճակ):

Բաղդ. Սնդուկիդ մէջ դրուած մատնի, ժամացոյց, խաթար, ինչ որ կար: Հասկցամը:

Նազլ. Քիչ մը... կողմս... դարձուր մայր:

Հուս. (Հիմայ քիչ մը աւելի անձնատուր հիւանդին ծառայութեան) Ա'խ, եաւրում, քիչ մը աչքդ բաց, ինծի հայիր, քիչ մը հոն լոյսին հայիր: (Նազլու չի խօսիր): Հայկանուշը \*) բարև խրկեր է, նազլու, ինձոր մը խրկեր է, տես, աչքդ բաց: (Մայրը ինձորը աղջկան կը ցուցնէ, աղջիկը նուաղուն, ոչ կը տեսնէ, ոչ կը խօսիր: Մայրը ինքնիրեն անիմաստ բաներ մը կը մրմնջէ: Տրտում, միշտ տրտում):

Բաղդ. Չի լսեցիր, կուսիկ:

Հուս. Ի՞նչ սիրտ, ինչ հոգի:

Բաղդ. Եթէ ոչ սնդուկիդ բալլին ինծի, ես ելլամ:

Հուս. Իմ կը ակս, իմ խշիշս. իրեն ալ հիմայ սնդուկ քրքրելը կը բռնէ:

Բաղդ. Առտուն փէշ մը փարայ պիտի համրեմ, կնիկ, ատ ի՞նչ անմտութիւնն, ի՞նչ ծանր բան է որ իմ ըսելս բռներ է նը, քու ալ ինաստութիւնդ կը բռնէ: Զէ, եթէ կը պահես որ աղջկանդ ճինչկ տաս օր մը, ան ըսէ, որ մենք ալ վաղ անցը-նինք: Ի՞նչերէ չանցանք, ինչեր չի կորուսինք: Վաղ կ'անցնինք ու վաղը անկողին մըն ալ մենք կը փոքնք հոն: Վեր եւ, ոտքի եւ, սանկ բան չըլլիր (Բաղդիկ ուժը համբլիցին տուած՝ պահ-պահ ալ սիկառին, կը քաշէ, կը մտածէ ու կը սպասէ):

Հուս. (Դիտմանը հիւանդով կը զբաղի, որ էրկանը պահանջածը մոռացնիլ տայ) Աղջկանս հոգին առնողը դուն ես եղեր, հիմայ ալ դուն կ'ըլլիս: Երթալով կը ինկուի \*\*): Երեսը:

Բաղդ. Հասկցանք, էֆէնդիմ, հասկցանք. ասօր խնկուեր է նը, վաղն ալ կը ինձորուի զնար: Իմ ցաւս, իմ տէրտս, իրեն ալ խունկն ու խնձորը: «Հէր քէս» ոտքի վրայ եկեր կը սպասէն որ տուած ուհէննին առնեն, իրենք ալ իրենց ստորագրած սէնէտնին ազատեն: Ել սնդուկդ բաց, սէնէտներուն ծրարն ալ մէկտեղ բեր, որ մէյ մը դէֆթէրիս հետ թաթպիք ընեմ, բան

\*) Աղջկան մտերմուհիներէն:

\*\*) Կը դժունի, կը դալկանայ:

մը հասկնամ: Այօշ մենք սըկէ-նըկէ առնուած գրաւները մեզի մալ չպիտի ընէինք: Ի՞նչերնուս պէտք, ուրիշն ալ մարդ է ու նէփս ունի, մենք ալ տարին անդամ մը գնէ սա խիղճ ըսուածը բանի տեղ դնելու մարդավարութիւնը ունենանք: Մինչև հիմա ի՞նչ չըրի, ինչեր չըրի—արդիւնք—կ'երուայ ահա հալերնիս: Ու աս բոլոր խօսքերը քեզի մէկ բան մը հասկցնելու համար միայն—բավիճն, մնողուկիդ բավիճն:

Հուա. (Վախ, վարանում, անձրկանը) Զիկայ, չիկայ: Չեմ գիտեր ուր դրեր եմ, ուր կը մնայ: Կ'ուզես, եկուր վրաս գլոխս դուն հայիր, գուն հասկցիր մէյ մը, գտար նէ, աչքս կոխէ: Մեղայ, Տէր, մեղայ, Աստուած: (Նորէն հիւանդին վրայ կը զմկի, իբր թէ՝ անկէ նոր բաներ մը կը հասնի ականջին) Ի՞նչ, հոգիս, ի՞նչ կուգար ձեռքէս, ի՞նչ կրնայի ընելի Թովն եկուր (դէափ էրիկը), տեսս, ի՞նչ կ'ըսէ չոճուկս—բժիշկ չիկայ, եաւրում, ատ անունով, ատ տեսակ մարդ չիկայ աշխարհիս վրայ: Հոս եկուր, ականջովդ լսէ—թող բժշկի մը երես տեսնամ, վերջը մեռնիմ կ'ըսէ: (Յաւէտ հիւանդին կառչած, փոմկում, ոտքի կ'ելլայ, անդամ մը պատէն կախուած աղջկան լուսանկարը կը դիտէ ու ծեռըն ալ գոտիին մէջ, կու զայ նորէն հիւանդին մնարը կը կծկտի: Անբացատրելի տափնաայ):

Բաղը. (Աս ալ մէյ մը նստելով, մէյ մը կայնելով) Ա՛խ, Տէր Աստուած, իրաւ է եղեր որ դժբախտութիւնը մարդուն բըշակը մտնալու հազար ձեղք, հազար ձերպ կը գտնայ, ետքը անկէ դուրս ելլալու համար ասեղի ծակն ալ չի գտնուիր: Սըլի ուսկէ ալ միտքս մնաց: (Քաղղիկ երրիմն գրամնէն մատիտի ծայր մը կը հանէ, թղթի կտորի մը վրայ թիւ, թուանշան կը շարէ, հաշիւներ կ'ընէ, մէկէն չելլալու ատեն-ատեն հիւանդին կը մօտենայ, սեւեռուն նայուած մը անոր ու կը հեռանայ մէկ դի անդիտակից քայլերով—դարակ մը կը բանայ, մէկ-երկու զաւաթ ետեւէ ետեւ բերանը կը լեցնէ ու յետոյ խոշոր, բժքնուած տոմաք մը ձեռքն առնելով՝ արագ-արագ թերթերը կը շրջըշէ: Աս վիճակին մէջ հիւանդտեսի եկող դրացի ընտանիքի մը ներկայութիւնը —Լուսիկին ուզածը աս անակնկալը ու էրկան համար ալ կատղեցնող դէափ մը):

## ՏԵՍԱՐԱՆ Բ.

Նոյները ու Պօղոս, Հեղին

Բաղը. (Ոտքի վրայ, տոմաքը մէկ կողմ նետած) Հրամեցէք, աղա Պօղոս, հրամեցէք:  
Պօղոս. Բարի իրկուն, ճանըս. ճշմարիտ որ շատ պիտի

գանք, երթանք, բայց, մվ էր, չեմ գիտեր, հիւանդին քով եւ ընալը արգիլուած է ըսաւ...

Բաղդ. Աղէկ ըսեր են, դուն ալ աղէկ լսեր ես:

Հուս. (Սպատորի երեւյթով դէպի հիւկիրը) Բարի եկար, Պօղոս աղա, Հեղին, դուն ալ բարի եկար, հոգիս, իշտէ կ'երուայ հալերնիս:

Հեղ. Ըսին որ հիւանդը կը նեղուի եկող-գացողէ:

Հուս. Դրացինը դրացնին տունը կ'երթայ, կու գայ, Հեղին:

Հեղ. Ինդժը է. բան-ման կ'առնէ՞ բերանը:

Հուս. Շաբաթ մըն է որ եղայ վաստակ \*) չէ աղցեր ակռային տակ:

Հեղ. (Գոտիին փաթէն մէկ-երկու տանձ կը հանէ) Տանձը աղէկ է կ'ըսեն (կը տեղատրէ հիւանդին բարձին քով):

Հուս. Շնորհակալ եմ, գուրոււկ, Աստուած մէկիկդ պահէ (աս միևնույն ատեն Բաղդիկն ու Պօղոսն ալ իրենց խօսութուուքին մէջ):

Բաղդ. Ես համ չառի աշխարհքէն, Պօղնս. հարստութիւն ունենաս, մէկ տէրտ չունենաս, կամ կորանցնես, ուրիշ տէրտ Ասանկ ալ ահա, էֆէնդիմ, զաւակունենալ չունենալն ալ անհասկանալի ցաւ մըն էր:

Պօղ. (Խօսքը հիւանդին վրայ) Դեղ, բժիշկ:

Բաղդ. Դեղը, բժիշկը ի՞նչ կ'ընէին որ, Պօղնս, աղաս...

Հեղ. (Անդիի խօսքին արձագանդ ըլլալով) Մըյեա, իրմւ որ հէքիմ չէք բերեր:

Հուս. Զի լսեցիր, ինչ ըսաւ մեր խելացին, ես ըզիս բզը-քառեցի, կերայ, ան նորէն իր խօսքը...

Հեղ. (Արդահատանը) Վնւշ, վնւշ, վնւշ:

Հուս. Է՞ս, ինչ կ'ըսես հապա, Հեղին, Աստուած ինծի մէկ տէրտ տուեր է կը կարծէք: Երիկ մը որ ես հայուար \*\*\*) կ'ըսեմ, ինք բրդերէն կը հասկնայ: Իմ մեղքէն, իմ մեղքս...

Հեղ. Իրաւ, հէքիմն ալ հոգի չի տար ամմա, է՞ս, թող ըլլի, վերջի մնացողին աղէկ է: Հիշ նշանածը կը բնդրէ, կուսիկ, ֆարդին չես գացեր (աս խօսքերը ցածրիկ):

Հուս. Մի ըսեր, մի ըսեր, եարաս մի խառներ, Հեղին, պատմութիւննիս գիտէք թէ՝ աշխարդին բերանը եղաւ:

Բաղդ. Դժոխքն ալ, արքայութիւնն ալ աս աշխարհքն է եղեր, Պօղնս, սիրելիս:

\*) նզայ վաստակ—հատեղէն կերակուր: Շաբաթ մըն է որ սնունդ չէ ամեր ըսել է:

\*\*) Հայերէն:

**Պօղ.** Աստուած շատ տեղ իր սիրածները կը չարչրկէ, ա—  
ղմա:

Բաղդ. Ոչ ան սէրը, ոչ աս չարչարանքը, ա խուզում: Հա—  
րըստութիւն՝ փճացաւ. պատիւ՝ գնաց, տղայ մը՝ ան ուրիշ տե—  
սակ մը մեռաւ ու մեռցուց մեզ: Աս մէկն ալ (աղջիկը) ահա աշ—  
քերնուս առջեր, աս վիճակին մէջ: Օ՛ֆ, պապա, դրացիս պու  
նա չէքիլմէզ տէրտլէր (ոտքի վրայ, վեր վար): Ալ աս չափին  
անունը սէր կամ հէննէք չէր ըսուիր:

Պօղ. Մենք չենք հասկնար ատոնք, աղա դրացիս, ինդոք  
չենք հասկնար թէ՝ մեր պէտքն ի՞նչ էր որ ստեղծուեր ենք:  
Միայն՝ սա է ճշմարիտը թէ՝ բրուտը իր խաւեակը \*) շինելէ  
ետքն է որ վարկեան մըն ալ թրզելու կը դնէ: Հարցուր թէ՝  
ինչժաւ կ'ընես այդպէս—շատ պարզ պատասխան մը, ինչ որ  
հիմայ յիշեն ալ աւելորդ է կարելի է, բայց, վստահաբար,  
կաւագործին ըրածը դէպի իր շինած ամանը ոչ քմայք է, ոչ  
թշնամութիւն:

Բաղդ. Էօֆ, Պօղոս, էօֆ (սրտնեղած):

Պօղ. Մի նեղուիր, խնդրեմ, իմ փափաքս էր որ քեչ մը  
հրամանքդ միխթարած ըլլայի: Անուշ պարտականութիւն մը՝  
կամ՝ աւելի շիտակը, ես հիմայ է որ քեղ շատ պիտի սիրեմ:

Բաղդ. Պունդան պէօյլէ դահա բան չի բռներ հոս: (Դլուխը  
ցուցնելով) Անցած ձմերուկի \*\*\*) մը պէս ճըլս \*\*\*)  
եղեր է, բան  
չի բռներ:

Պօղ. Մտիկ ըրէ որ ըսեմ թէ՝ աշխարհքին բաները իրա—  
րու հետ մօտիկյարաբերութեան մէջ մէկը եթէ արդիւնք է, միւ—  
սըն ալ պատճառ մըն է:

Բաղդ. Չեմ լսեր, չեմ ուզեր, ի՞նչ ըսել կ'ուզես, էֆէնդիմ,  
չեմ լսեր, վէսսէլամ:

Պօղոս. Քանի որ պարտք մըն է կատարածս, չուզես ալ  
պիտի ըսեմ թէ՝ արևոն տակ, ամեն ինչ որ կայ, որոնց մենք  
դժբախտութիւն, թշուառութիւն ու դեռ չգիտեմ, ի՞նչ անուն—  
ներ կու տանք, մեղքէն կը ծնին: Յիշէ, սիրելիս, թէ՝ դուն քու  
կենացդ բոլոր օրերը ի՞նչպէս անցուցիր: Քալելու ատենդ չի  
լսեցիր անէծքները, որ ետևէդ կը խրկուէին, չի լսեցիր լա—  
ցողները, քու իսկ լացուցածներուդ աղաղակը, չի տեսան գու—  
ցուած դատըները, որ ալ իրենց ծխնիներուն վրայ երբէք չէին

\*) Հողեղին փարչ:

\*\*) Անցած ձմերուկ.—հինցած ձմերուկ որ երկար պահուելով մէջը կը  
փթի կամ չուր կը դառնայ:

\*\*\*) Ճըլս եղեր է—ջըացեր է:

Ճռնչեր: Անօթի ընտանիքները, բորիկ, գլխիբաց պղտիկներու խումբերը փողոցին մէջ, պատառ մը գարի ու կորեկ հացին կարօտովը մեռելացած, բնաւ չի հանդիպեցան աշքերուդ: Է՞ն, եղբայր, չ՞ես հաւատը որ՝ ասոնք օր մը մէկտեղուած՝ մէկը իր էրած սրտին մուրովը, ուրիշ մը իր վիրաւոր հոգուն արի՞ նովը բողոք գրէին Աստծու, քու անունդ տային, ու լսուէր վերէն: Մեղքը, մեղքը, մեղքը: Խօսք մըն ալ քեզի, Հուսիկ քոյրս: Ընդունէ որ կին մը իր ընտանիքին կէսէն աւելի կ'արժէ, եթէ չըսեմ ամբողջութիւնը: Այսպէս ընդունէ որ խոհեմ, պարկեշտ կնիկը, ինչպէս մնձ իմաստունը կ'ըսէ, իր տունը շիներ է, յիմարն ալ զայն իր ձեռքովն է կործաներ, Ես կը կարծեմ որ աս եղածներուն մէկ պատասխանատուն՝ ու կարելի է՝ առաջին պատասխանատուն դուն ինքդ պիտի ըլլաս: Ցաւալի յայտնութիւն, բայց նաև ճշմարիտ յայտնութիւն մը, որ միայն իմ՝ իրը քրիստոնեայ դրացի, անկեղծութիւնս պիտի կրնար քու ուշագրութեանդ առարկայ դարձնել Ազգերը իրենց օրէնքներն ունին, ժողովուրդները իրենց ներդաշնակութեան փոխադարձ պայմաններն ունին, ընտանիք մըն ալ իր կարգին իր ընդունուած կազմակերպութեան մէջ, համտէրտ, համերաշխ միութեան անմեռ քաղցրութիւնը պէտք է պահէ: Էրիկ մը մոլորանքի մէջ, էրիկ մը՝ տգիտութեան մէջ, էրիկ մը՝ այս ինչ շեղումով, գայթելու վրայ ու ան ինչ անխոհեմութիւնով երբեմն իր անտանելիութեան մէջ, էրիկ մը ցորեկի լոյսէն յետոյ, գիշերը իր քուն վիճակի մէջ, վերջապէս էրիկ մը՝ ծերութեան ու էրիկ մը աղքատութեան մէջ, երբէք պատճառ մը չպիտի ըլլար որ կինը ատ երևոյթները իր հաշոյն ծառայեցնելու յիմարութիւնը ընէր: Չեմ զիտէր թէ կրնամ հասկցնել միտքս: Ինքը միենոյն իմաստունն է ըսող թէ՝ աս արևուն տակ չորս բան կայ որ չեմ գիտեր, «ողին մէջը՝ արծիւին ճամբան, ապառաժին վրայ՝ օձին ճամբան, ծովուն մէջը՝ նաւին ճանբան»: Շնացող կնկան ճամբան ալ այնպէս է, կ'ուտէ ու բերանը կը որըէ և չարութիւն չըրի կ'ըսէ: Տէրը զգաստ, իմաստուն կեանքի մը շնորհքներովը պահէ մեզ բոլորը: Է՞ն, երթանք, չեղին:

Հեղ. Երթանք:

Պօղ. Մնաք բարի: Աստուած հիւանդին լաւութիւն տայ:

Հեղ. Մնաս բարի: Հուսիկ, շատ հոգ ընելու չի գար, քուրուկ, Թեթև դոշակ ըլլի, Աստուած ապաշխարանք համարէ:

Հուս. (Ընկճած ձայն) Բարի եկաք, բարի երթաք:

## ՏԵՍԱՐԱՆ Գ.

Բաղդիկ, Լուսիկ, Նազլու

(Վայրկեան մը լոռմթիւն—էրկ կնիկ ինքզինքնին մէյ-մէկ կողմ՝ կծկոցուցած՝ միայն առջևնին կը հային):

Լուս. Ի՞նչ սայդըսըզ մարդ, մըյեա: Հապա թէ ամեն օր գար, երթար, ան ատեն ըսել է, լեռը վրան մը պիտի քաշուէինք: (Բաղդիկ չի պատասխաներ): Հիւանդի քով ասչափ առնել նստիլ: Եկեր էր որ հոգի առնէր: Հոգի առնող ճիշտ: Գէշ մարդ: (Լուսիկ կը սպասէ պահ մը, ու միայն ինք կ'ըլլայ խօսողը) Աս ի՞նչ խօսքեր, ատ ի՞նչ քարոզ: Վերջն ալ ի՞նչ էր ան որ գըուդուց: Շատն ալ չէր հասկցուիր ա: (Լոռմթիւն): Ճշմարիտ որ գինով էր ատ մարդը: Եկաւ թէ չէ, ալ չի թողուց որ բերան բացուէր: Մեռած կեսարս ալ եթէ գար, ատ խօսքերը ատ լեզուով երեսիս զարնէր, ևս չպիտի ներէի: Ի՞նչ որ է, աղէկ որ չի պատաստանեցինք: Մէյ մը չոճուիրին, մէյ մը խենթին, մէյ մըն ալ գինովին հետ ինալ չըլլիր, փորձանք է:

Բաղդ. (Խորոնկ, առփւծի մոռնչ մը) Հը՝ մմմ...

Լուս. Գիտող չգիտցողը գլխնուս աւետրան մը կը կարդայ ու կը հերտըկի:

Բաղդ. Անանկ է եա, խօսքեր՝ որ եկողը հիմայ ափաշկարա երեսնուս նետելու համարձակութիւնն ալ ունի:

Լուս. Մեղ մեր ցաւերուն հետ թողէին:

Բաղդ. Է՛, Լուսիկ, խաթուն լուսիկ, մենք նորէն մեր ընաբանին դառնանք: Եկողը գնաց, գիշեր էր նը, լուսցաւ, համբերել էր նը, համբերեցինք: Հիմայ կրնայ ուրիշ մըն ալ գալ, եկողին գէմ ալ դուռ չի գոցուիր, ել դուռ, սա սնդուկիդ ամանաթները բեր, անգամ մը հս ինծի Փալ մը պիտի բանամ: Դեռ ես կը կարծեմ թէ՝ սնդուկին յատակը եթէ աւենք, ստըկենք, հարիր յիսունէն մօտ երկու հարիր ուսկիի չափ հին թթխմոր պիտի գտնենք: Աս գրաւները իրենց տէրերուն կը յանձնենք մենք ալ գլխու վրայ \*), անոնցմէ առնելիքնիս կը փրցնենք, կը վերջանար: Աս անգամ, է՛ը, թող ըլլէր որ բարեկենդանէն ետքը, ատեն մըն ալ մեծ պահքին աղհացովը ապրէինք: Աշխարհք է, կը պատահի եղեր: «Մի ըլլիր ուլիկ կ'ըսէ, որ չուտես խոտիկ»: Անդին մեր աղա տղին, Գիրգորին հացը կը մնար: Աստուած մեծ է: (Լոռմթիւն, Լուսիկ հիւանդին հետ): Աս-

\* Անմիջապէս:

հիւանդն ալ խօշ մինչև վերջը, առ վիճակին մէջ չէր մնար: Ե՞ւ շուտ ըրէ:

Հուս. (Ականջը հիւանդին բերնին տուրած՝ անվէ բան մը լսելէ ետքը) Տամ, աղջիկս, տամ: Հոգիս ուզէ, կեանքս ուզէ, ուզէ որ կրակը նետուիմ. ուզէ, միայն ուզելու եղիր, որ ես զիս աս պահուն ջուրը նետեմ: (Մէկ կողմ) Աղբօրը պատկերը կ'ուզէ որ կարօտը առնէ (Փղծկում): Ի՞նչ ընեմ, Աստուած, չի լսմ, չցաւիմ եթէ, մայր կ'ըլլիմ, չպիտի՞ պատժես: Կը մեռնի զաւակս, պէմուրատ կը մեռնի, ուզածը աղբօրը պատկերը միայն թէ: ան տղուն՝ նշանծինն ալ կ'ուզէր: Տամ, տամ... ինչո՞ւ չի տամ, ով է արգիլողը վերջին անգամ, թող աղբարն ալ, նշանածն ալ մէկտեղ տեսնէր: (Պատին վրայէ զոյտ մը պատկեր կ'իջեցնէ որբան կարեի է էրկան աշբերէն վրիպեցնելու ջանրով, կամացով մը աղջկան ծեռքը կու տայ: Նազու աս պատկերները աշբին դէմ բռնելէ յետոյ կը ծզէ վերամակին վրայ):

Բաղդ. Անգամ մըն ալ ըսթմ, կնիկ. Մնդուկիդ բալլին:

Հուս. Աղբօրը պատկերը տուի որ վերջին կարօտը առնէ (յուզմունք, քմուուք): Կոխած գետինս չեմ տեսներ, նստեմ՞նըստած տեղս կը քարանամ, քալեմ՝ ճանբաս կը կորսնցնեմ:

Բաղդ. Մէջ մը ես երթամ, ես հայիս, խօշ ատ մնդուկ ըսուածն ալ երկաթ քացայ մը չէր ա (Ներս կ'երթայ ընդուսու ու վայրկեան մը վերջը խոշորկիկ մնդուկ մը քաշշնելով՝ հիւանդին կեցած տեղու կը բերէ): Տէհ, կնիկ, սըփի մնդուկը ահա: Դուն ալ ասանկ չէր ուզեր, չը որ կ'ըսես թէ՝ նստես, կը քարանաս, քալես նէ, ճանբադ կը կորսնցնես: Հրամմէ... բալլին:

Հուս. Ըրէ, ըրէ: Ալ ինչ որ կայ, ինչ որ կ'անցնի մըտքէդ... ուզես հիմայ խոհանոցին բաներն ալ դուրս կը թափես:

Բաղդ. Կ'ընեմ ա, պիտի ընեմ ա: Դուն միտքդ դրեր ես որ էս ետքը զիս խենթցնես ալ... խենթցուցեր ես արդէն... ինենթ մը լինչ կ'ընչ... կամ՝ էրիկ մը ինչով կը յիմարանայ, քանի որ քեզի պէս անհոգի քածի մը կին անունը կու տայ:

Հուս. Անհոգի, ես, թէ գուն, որ հիւանդն աս հալին մէջ, քովը քնձիկն ալ չուզեցիր մօտենալ: Խօսքդ ճանչցի՛ր, խօսքդ, խօսքդ... Տեսմը, հիմայ տեսմը որ մնդուկը մնդուկ է, տեղն է եղեր. գող չէ տարեր:

Բաղդ. Բալլին...

Հուս. Զիկայ, կորսուեր է:

Բաղդ. Եեր մէյ մը, ես հայիս քովերդ:

Հուս. Հայիր, հասկցիր (Թող կու տայ որ հայի):

Բաղդ. Եթէ ոչ, պահեր ես:

Լուս. Ինչժեւ, ի՞նչ պատճառ... Մնդուկէս սիրականս պիտի ելլար:

Բաղդ. Աս մէկը մնդուկդ չես պահեր, գիտեմ...

Լուս. Խօսքդ ճանչցիր, խօսքդ, խօսքդ: Դուն սիրո չունիս, դուն Աստուած չունիս, հոգին բերանը հիւանդի մը գըլ-իուն վերև լսուած, տեսնուած բան է աս անօրէնութիւնները: Բաղդ. Բալլին, Լուսիկ:

Լուս. Մնդուկն ատ է, բալլին ալ դուն ճարէ, չի հաւըտ-ցիր որ կորսուեր է ըսի:

Բաղդ. (Ոտքը զետինը կը զարնէ) Բալլին, եթէ ոչ հիմայց ցրեղ ցրեղ կ'ընեմ (մէկ-երկուք արացելով մնդուկին կողին): Տախ-տակներն ալ մէկ մէկ աշքդ կը կոխեմ:

Լուս. (Հիւանդը ջնցուած այն ծայներէն ընդուստ ցաւազին աւադ մը կը լսնէ, Լուսիկ շուտով մը անոր մօտը կ'ամփոփէ ինքզինք) Սըն-դուկը կոտրտելուդ՝ եկուր առաջ աղջկանդ փորուն վրայ տը-րորէ, կը խալըսիս: Արընտէր, արընտէր. կը մեռնի ահա, վհայ, տունս աւրաւ, բան մի եղաւ չոճուխս, վհւյ. Նազլու, Նազլու... (աղջիկն աւանդիր է հոգին, լաց, վայնասուն):

Բաղդ. (Յիմարացածի ջրածգութեան մէջ բարկացած՝ չուգելով իսկ այն կողմը ուշադիր ըլլալ, ոտքովը բաթ-բաթ մնդուկին կը զարնէ, կը փրցնէ վրայի կափարիչը, ծրարները մէկիկ մէկիկ հանելով դուրս կը տանէ) Կեցիր որ հասկցնեմ քեզի, անամօթ լկտի... հիւանդ է... բալլին չիկայ... սոււտմեռ կ'ըլլին, լաց կը փրցնեն, կեցիր... դուն լալու եղիք: (Թուղթ մը կը գտնէ ան դուրսը նետածներուն մէ-ջէն, պահարանը կը պատոէ ու աչքին դէմ կը բռնէ) Անանկ է եա, ալ թող չի խենթնայ Բաղդիկ, ալ թող չի բգքտէ ինքզինք: «Անուշիկ Փառէնս. երկու օր է որ մօրս հետ կը կոռուիմ, մօրս մազերը վար կը բերեմ, կը պահանջեմ որ վերջին եկողներուն հետ բեզի աստեղէն աղամանդ մատնի մը խրկինք»: Կը խըր-կես, ինչժեւ չէ, և պիտի արգիլէր որ, մատնի՛ ու աղամանդ մատնի... է, ալ ի՞նչ: «Եկողները չսպասեցին ախըրը, հազիւ կրցանք տոպրով նուշ ու զոյգ մըն ալ բուրդ գուլպայ իմ ձեռ-քովս զինուած ճանբայ հանելք:—Էօյլէ եա, նուշ ալ, շաբար ալ, դահա, դահա: ՃԱ. գուլպային ամեն մէկ կութը պատմու-թիւն ունի, անուշիկս, վերջին բերանը խծագելուա կուշտ մըն ալ լացեր եմ:—Սըլոր նայէ, սըլոր, սա ջղիկին նայէ, դըպ-ըոց խրկեցանք, գիր, կարդալ սորվեցուցինք որ տունս տեղս սրիկայի մը, փիճի մը տէվր ու թէսլիմ ընելու տէֆթէրներ գը-րեն ետևէս: Աֆէրիմ, բայց աս չէր բնդրած (Նամակը կը խըր-տէ, կը ծմոթէտ, կը նետէ ու կը շարունակէ միւսնոյն կատաղութիւնով մնդուկին մէջ բնդրուուքներ ընել):

**Հուա.** (Աս միեւնոյն ատեն մալրը աղջկան մարմինին վրայ իր կսկծանցներուն մէջ): Վախ, ձագնւկս, ես մեռնէի, քու տեղդ ես մեռնէի, պէմուրադ մեռար, անէնէլ մեռար: Նազլու, նազլու, նազերդ սիրեմ, աղջիկս, մազերդ սիրեմ, աղուոր պոյըդ, աղուոր աշքունօդդ սիրեմ: Զագ չեղած փիճիկիդ մէջ խեղդուար, եաւրում. արև չի տեսած կոկոնիդ մէջ չորցար: Ա՛խ, սիրտս անցաւ, ակռաս կը կողուուի հիմայ: Աղբօրն ու նշանծին պատկերներն ուզեց, որ վերջին պահուն աշքին բռնէ: Ան ի՞նչ նայուածք, ան ի՞նչ կարօտ, ան ի՞նչ հեկոտուք: Ի՞նչ խորհեցար արդեօք, ի՞նչ անցուցիր մտքէդ, հոգիս, երբ արցունքներուդ մէջէն անոնց կը հայէիր: Կոիկ իրենց հետ, իրենց դիմացը, ու գուն չի տեսար անգամ թէ՝ անոնք քեզի պատասխանելու համար շրթունք շարժէին: Պատկերները՝ թոյլ, դողդղացող մատուններով բռնած, մէկիկ-մէկիկ վար ընկան ձեռքէդ, ալ չի կրցար հայէիր, ու տեսայ թէ՝ արցունքներդ արնով խառնուած: Կարկտհատի պէս կը թափէին երեսներէդ վար: Աղուոր նազլուս, անուշիկս: (Վարդուկ ու Պողոս իրենց կնիկներուն հետ ներս կը մտնեն ու տրտում սոսկանքներու մէջ ականատես կ'ըլլան մորմոքիչ տեսարանի մը, որ մէկ կողմէն մայրը աղջկան վրայ ընկած՝ անոր ծեռքրը, երեսները ու հանդիպած տեղը համբոյըններով կ'ողողէ ու կու լսյ մեծ ծայնով մը—միւս կողմէն ալ Բաղդիկ միեւնոյն տոնով իր պահանջները կ'ընէ կնկանէն):

**Բաղդ.** (Սնդուկին վերջին ծրարը քակրտելով մէկ կողմ նետելէ յետոյ) Ո՞ւր են, վերջապէս ուր պահուած, ի՞նչ եղան բաները, ոսկի, արծաթ, աղամանդ, թանկագին երեղէններու ամբողջութիւն մը, որուն մէկ մասը հնչուն դրամ, կեանքիս, պատուիս վերջին փրկագինը, ի՞նչ եղաւ, ով գողցաւ, կհաւիկ: Հոս բան չիկայ ահա (ոտքովը միշտ հարուածներ սնդուկին), ըսէ, ի՞նչ ըրիք:

**Հուա.** Ա՛խ, ախ, ախ, ախ, աման, աման, աման, ես ալ, ես ալ... ալ թող ինծի հարամ ըլլի աս արեց, աս աշխարհը (վայա՞ր անընդհատ, սիրտը կը ծեծէ, մազերը կը փետուէ):

**Բաղդ.** Ախը, ամանը ականջս չեն մտներ, մնդուկին մէջ պահուածնէ ըլլ: Հիմայ կը հասկնամ թէ՝ ինչու կը փախփխէր, ինչու չէր տար բալլին:

**Պօղ.** Բաղդէկ, Բաղդէկ, մեռելին խնայէ:

**Բաղդ.** Չէ, դրացի, չէ, մեռած չէ ան, անոնք՝ մայր, աղջկ ամեն օր ալ այնպէս սուտ-մեռ, սուտ-սատկիլ կ'ընեն: Մեռէ, բայց եթէ մեռէր է, իրաւէ, ինծի ի՞նչ, իմ ինչս էր ան: կ'աղաչեմ, մի խօսեցնէք, զիս, իմ ցաւերուա, իմ անխոստովանելի, անդարմանելի ցաւերուա ձգեցէք: Զգեցէք, ձգեցէք: Հողը միայն կը պարտըկէ աս տէրտը, քարին տակ պիտի լոեմ:

Վարդ. Եթէ չէ փախուցեր աս մարդը, ևս թող շուն  
դառնամ, Պօղնս:

Բաղդ. Մեռեր Է...

Վարդ. Զես հաւտար, մարդ: Թովլը անցիր ու հասկնալ  
փորձէ: Լերան գազանն անգամ իր սատկած ձագը հոտութառ  
լու սիրտը կ'ընէ: Հսէ, եթէ ինքնթ մըն ես, ևս լաւ կապել գի-  
տեմ, աս ալ թող երկուք ըլլար: Ուժէս ալ տեղեկութիւն ու-  
նիս ա:

Բաղդ. Մեռեր Է... Բաղդիկն հապա—հղջ մնաց, ողջ—  
ի՞նչպէս: Թող ըսէր ձեզի, թող խոստովանէր թէ՝ ինչ եղան  
մնդուկին իրեղէնները: Դաշտին հարստութիւնը տղաս փշա-  
ցուց, տունինը ան աղջիկը հալեց, մնդուկինը ովկի:

Գոհար, Վարդուկ. (Անդիէն լսիլ ծայնով մը) Մեղայ, Տէր,  
մեղայ, Տէր:

Գոհար. Աս գէշ մարդուն պէս չիկայ, չիկայ, չեղին, դուն  
չես գիտեր: Մըյես... աշխարհքը ասանկ բան ալ կայ:

Լուս. Ըսէք ատ մարդուն թէ՝ մնդուկին եղածները նորէն  
իրեն համար, իր պատիւին համար խարճուեր է: Փեսան աղջիկը  
չէր առներ, մայրիկ, շան տղին բերանը անուշցնելու համար ելայ,  
իմ խելքովս բան մը ընեմըսի, խէլէթ տուի, հէտիյէ տուի որ խաղ-  
քութիւն մը փակուի: Կնկայ խելք. ինչ գիտնամ: Ես իմ ըրածիս  
չիհաւնեցայ ամմա, ալ անգամ մը ատչափ մեղք, ատչափ յան-  
ցանք գործած գտնուեցար: Ելաւ ձեռքէս, ու հիմայ ձեռքս ալ,  
գիրկս ալ ի՞նչ մնաց որ, ցաւուս մը մէկը ասկէ (մեռելը ցոյց  
տուլով) պատիկ, մը տարուելիք տէրտ ու խշիշ: Ըսէք, ըսէք  
ատ մարդուն, եթէ ատոր համար զիս սպաննէր պիտի, թող ա-  
րիսս իրեն հալալ ըլլի, հերիք որ մէկ ատեն, մէկ մահով զաւ-  
կիս հետ մէկտեղ նոյն գերեզմանը պիտի դրուիմ: Փեսին  
խէլէթ տուի:

Բաղդ. Կը լսէք հիմայ, դրացներ, լսեցիք նըվոր բացա-  
տըրութիւնը: Պատիւս Շահէնի մը ծախելէ ետքը հարստու-  
թիւնս ալ, վերջին տասնոցս ալ անոր... ու հիմա դժւք էք  
պահանջողը որ Բաղդիկ մոռնայ, չի լայ ինքզինք ու սատկած  
քածին վրայ արցուէ \*): Ան՝ չէ իմս, ինծի չի վերաբերիր:

Պօղոս, Վարդ. Ամծթ, ամծթ (երկուքն ալ կը թքնին երեսը)  
թռւ, թռւ:

Բաղդ. Աշխարհքը շատ բան լսեր է, աս մէկն ալ ահա ին-  
ծի վիճակ ձգեցին որ ես խոստովանիմ: Թքացէք, ապտակեցէք  
ալ, բայց՝ այնպէս է: (Լուսիկ աղջիան վրայ ընկած՝ նուադուն, բովի

\*) Սըցուել—արտասուել

կնիկները անոր երեսին ջուր կը սրսկեն, քթին ալ բան մը կը ծխեն, որ սթափի, արթննայ, բայց)...

Վարդ. Բայց դուն ալ կը տեսնես թէ՝ հիմայ այն մէկն ալ կը լմննայ, խեղճ մայրն ալ:

Պօղոս. Գնա, Վարդնեկ, գնա, շուտ ըրէ, ժամկոչը, տէրտէրը... մնաք չենք կը մնար, ու կը վախցուի որ հիմայ ուրիշ նոր դէպքի մը վկայ հրաւիրէին մեզ:

Վարդ. Բոնենք, դուրս հանենք մէյ մը—վերջը...

Բաղդ. Դուրս... զիս մի տունէս դուրս ալ պիտի քշէք և ուր:

Վարդ. Դժոխքին ճիշտ մէջտեղը, քեզի համար անկէ աւելի տեղ չեմ ճանչնար: (Բաղդիկ կը բռնուի աս երկութէն, բռնի դուրս կը բաշքցուի. մուռնչներ, հայրոյութիւններ եւալին: Ճիշտ աս պահուն կը լսուի զանգակի ձայն մը, որ աս մահը կը զուժէ):

### ՏԵՍԱՐԱՆ Դ.

(Յուղարկաւորներու անշուր անցք մը—Նազլուին մարմինը պատանքուած<sup>3</sup>. առանց մնդուկի, գերեզման կը փոխադրեն—ցուկիքներուն վրայ ու փողոցին երկու կողմի պատուհաններէն բազմութիւն մը, շատ աւելի կնիկներ):

—Վնել, վնել, վնել, վնել...

—Մէրն ըլ հետը, մէրն ըլ, մէրն ըլ:

—Օղնւլ, օղնւլ, օղնւլ:

—Խեղճ աղջիկը պէմուրադ գնաց...

—Մի հայիք, աղջիկ, մի հայիք, մարդուս սիրտը...

—Էնոր սըֆթայ պապուն շըլին տակը մնար որ:

—Պապման—չէ նը մօրը:

—Երկութէն ըլ, ի՞նչ մեղքս ծածկեմ:

—Պապը խենթցեր է, կ'ըսեն:

—Տես, մըյեա, տես, տես, տես, մեղայ, Տէր, մեղայ, Տէր, նըլ ըլ նշանաձն է ելեր Ամէլըգան կ'երթայ, մէրն ըլ հետն է, կը տեսնածք, իրարու ոմստ ըլ տի գային, մըյեա, կու լայ ըլ-գիտես թէ: (Փառէն ու մայրը ծանրու ըզգեստներ հազած<sup>4</sup> անանկ կը պատահի որ աս օրը ելեր, իրենք ալ Ամերիկա կ'երթան: Փառէն կու լայ կարծես զագաղին «ի տես», բայց ցուփներէն իր վրայ նետուած քակորի ու քարի կտորտաներէն ազատելու համար կը փոխէ ծանբան, ուրիշ կողմ մը կ'անցնի արագ քայլերով մը):

—Ճուռըտ կոտրտէր, ը՞ն, շան փիճ, հէրիփին տունն աւըցեցիր, աջինին արընտէրն եղար, ելար հիմայ ըլ կը հերտը-կիս:

—Վայ, շան ձագ, վայ, «զալըմ տղայ»:  
 - Տուշմիս ըլ չի ցուցնէ էտ կրակը:  
 —Հիմայ վթվ լաս, կնտէք:  
 —Եփտակն ըսեմ նէ, ես աղջիկը կը մեղքնամ: Էնոր մօրը  
 միսը քէլփէրթիով քաշես, քէլփէրթիրվ...

## ՏԵՍԱՐԱՆ Ե.

(Բաղդիկ յիմարութիւնը ծայր աստիճան հասուցած՝ ինքինք կը կախէ վիրջապէս իր տանը ձեղունէն: Վարդուկ հանդիպաքար անոր տունը այցելելու առիթով, սոսկալի անակնկալի մը դէմը կը գտնուի):

Վարդ. (Աշ ձեռքը դէպի ան կախուռոյին երեխին վերցնելով):  
 Մինչև հոդ կրնայիր մագլցել ու կենալ արդէն, ով անօրինակ վատութիւն, ատկէ անդին, վերը՝ գիտէիր թէ՝ քու տեղդ չըպիտի ըլլար ապահովապէս: Վերը՝ արկին ու աստղերուն բարձրութիւնը, ու դեռ անկէ ալ վեր, շուշան անմեղութեան ու պսակուած արդարներուն հայրենիքը, քեզի հիւրընկալ ապաստանարանը չպիտի ըլլար: Դիտէիր: Դուն հոդ ատ դերբուկ դիրքին վրայ նպատակով մը կեցար ու կապեցիր ինքզինքդ որ ոտքիդ տակ բացուած անդունդին խորը խփուելէ առաջ քու արարքներդ մոռցող՝ մօտէն դէմքեր մը նշմարես, բայց՝ չէ... աշխարհք ներէ քեզի, ես շեմ ներեր. Աստուած ներէ, քեզի աղջիկդ շպիտի ներէր.

ԹՂԿԱՏ